

րու։ Հակասաւի բազմաթիւ հետափուզով-
թեանց, չենք յաջողած տիպական թիվի փո-
նեմեներ գտնել խոցերուն մակարդակին վր-
առայ. Բնաշրջային ձեւեր կը վիտային հնո՞
ստիկայն. մեղի եւ իրապեկիներուն համար,
այդ ձեւերուն առնչութիւնը թիվինեմենե-
րուն հետ՝ ապահով էք, բայց այդ բնա-
շրջային ձեւերուն գոյութիւնը միայն՝
անդամարասո մաքերը պիտի համոզէր։
«Ք! ինիսիէննաները պիտի մոտածէին՝ ոչ ա-
ռանց իրաւունքի՝ թէ ի բացակայութեան
տիպական թիվինեմեներու, յանդգնութիւն
էք ֆրանկամատային բնոյթ վերաբեր խո-
ցերուն, եւ մեր եղրակացութեանց համա-
ձայն պիտի չըլլային։ Բարեբազգաբարա,
պրասալարի նոր մասնիչներ ուսումնամիջե-
լով, կարուցանք ափականն մակրեցոյ ճներ
երեւան հսկել, ինչ որ այսօր մեղի թոյլ
կուտայ այս գիտողութիւնը հրապարակել։
«Շատ շահեկան պիտի ըլլար այս ուղ-
ղութեամբ աշխատութիւններ ընել և փնտր-
ուել այն ձեւը զար կը ներխայացնէ սիֆի-
լիսի ազդակը (agent) այն խացերուն մէջ
ուր կը պակսին թիվինեմի տիպական ձե-
ւերը, որովհետեւ համոզուած ենք մէ սի-
ֆիլիսի ազդակը կը ներկայացնէ գալարու-
կերաց սրիալէց) տիպական ձեւէն առըբեր
ձեւեր եւս։ մեր այս աշխատութիւնը կը
ցուցնէ թէ թիվինեմենու անքնականն
ձեւերու գոյութիւնը թոյլ կուտայ սիֆի-
լիսային ափականակում մը հաստատել
կամ գէթ գորեգորէն ենթագրեէ։»

ԱՐԱՒԵԼՄԱՆ ԼՐԱՍՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԿՐՎԿԱՍԻՑ

— Վրաստանի Գետհրատի (Գետական Հայաստարակչութեան) Հրաստարակութեանը լրյա տեսութեարու Թագավորութեանի «Աղայի Թեզքեցը» պատճռուածքը : Թորգամեանա ողբեկից լաւագոյն գորդոնքից մէկն է, անոնա՞մ է Վրաստանի Գործութիւն Ենթարկացիւն:

— Միքայել Նալբանդյանի Տնիողեան Հարիւ-
րածեակի առթիւ Թիֆլիսի Հայարտունը (Հայ Ար-
ուեստի Տունը) կազմակիրպեց գրական - գեղար-
ուտակական մեծ երեկոյի՛ Խուսթավէլի թարգումում,
ու կ խօսեցին Սուրբաթեանը եւ Արտաշէս Կարին-
եանը, տալով Մ. Նալբանդյանի գրական-հասարա-
կական գործունէութեան ընդուղումը: Խոկ «Գրա-
կան Եարաթ»ի 42-43: Թիւը ամբողջութեամբ
նույիրեց Մ. Նալբանդյանին. այնուղ յօդաձներ
ունէին Կարինեան, Առբաթեան, Թակոր Յակոբ-
եան: Չափենու Վառահեան եւ ուսիններ:

— Թիֆլիսի Հայարտունը տօնում է բանաս-
տեղծ Վահան Տէրեխանի մահուան տասնամետկը:

— Ներւանում Պետքրաստի Հրասարակութեան բանաձր լոյս տեսաւ Նար-Դոսի «Սպանուած Աղաւնին» գէպը՝ Հիմովին վերածակուած եւ ընդարձակուած:

— Վրաստանի Թեմհրատը հրատարակում է Ասյեաթ-Նովայի գրքերը՝ հայերէն, վրացերէն և թուրքերէն իշխուներով։

— Հայ Պետակինան (պետական սինէման) Ս.
Դարբինեանի «Կիկոս» վեպը դարձնում է կինո-
ֆիլմի:

— Թիֆլիսի Հայարտան կից կազմակերպւուծ
է «Հայ գրականագեւաների եւ արուեստագէտների
անկիւն», ուր Հայագույքում են տաղանդաոր գրա-
կանագէտների եւ արուեստի զանազան ճիշդերի
վերաբերեալ նիւթեր, — ինքնակիննագրութիւններ,
նամակներ, լուսանկարներ, քննադասաւանի յօպւուծ-
ներ, գրքեր, նօթաններ, եւն.։ Թանգարանը կազմա-
A.R.A.R. @

կերպելու գործը յանձնուած է բանասէր Արամ և թիմաննին:

— Երեւանում լուսաւրի ընթացքին կը տօնուի Երիվանզաղէի գրական գործունէութեան յիշուանեակը: Որոշուած է Հայերէն, թուրքերէն և վրացերէն լեզուներով հրատարակի Երիվանզաղէի ինքնակինսադրութիւնը և գրական գործունէութեան տեղեկադիրը:

— Ներկայ տարւայ ընթացքում Երեւանում կը տօնուի Աներենիկ Դժերշընափ գրական գործունէութեան քսանեւ Հնդկանեաց յորեւեանը:

— Պ. Արամ Երեւեան Թիֆլիսի «Հայարտան» Հայարածուն ճշխացուց վերջերս մի քանի նոր ըշշանկան առարկաներով, գտաւ Անդամեանի մէկ կոչիկը որոյ նա միշտ խաղացել է Օրէլլո, Նար-Դոտ բարյ վէպէրի ձեռագիրը, Տէր-Դամեան դերասանի «Պետոյ» մէջ Գիքօի վերում լուսանկարը. ինչպէս և Հայ հին գերասունական խուճքերու լուսանկարներ, եւն:

— Վահան Տէրեւեանի Երեւեան: — Հայարտանը եւ Վրաստանի Գրողների Ֆեղերացիայի Հայկական սեկցիան Խուսթավէլիի թատրոնում կազմակերպեց դրական-երաժշտական երեկոյ Վահան Տէրեւեանի ծահուած տասնամեակի տարեգարձին նուիրուած: Բանախօսոց Տէրեւեանի կեանքի եւ ասեղազարծութեան մասին Պօղոս Մակինցեանը: Գրական-երաժշտական բաժնում մասնակցեցին պետական օպերայի Երգչուշի Հայկանուց Դանիէլեան, մողալիքական գերասուն Խաչակի Ալիխանեան, դերասան Ա. Մատուրեան, Մ. Մուճուեան, Սերաբ. Կուսիւեան, Նահնազարեան, Տիգրիս Տաբիէլ եւ ուրիշներ:

— Պրովետ. Դրոդների Ընկերակցութիւնը վերջերս Երեւանում կամացակերպել է մի շարք աշխատանոցական պարապմունք: Ընկերակցութեան կից կազմակերպուած է Երիտ-Գրողների խճքակը, որ շարքաթական մի անգամ ունենում է իր պարապմունքները. խճքակի անգամների սեղծագործութիւններն նուիրուած: Ընկերակցութիւնը Երեւանում բացել է վրական ստիլիշա, որի նպատակն է նպասաւել Պրովետ Գրոդների սեսական ստեղծագործական պատրաստականութեան խորացմանը. Ստուդիայում զանաւանգում են Արամ Տէրտէրեան, Շուալի Խանչա սեան, Հ. Քիւլիքիսեան, Արով:

— Թիֆլիսում լոյս է աեսել «Կարիճ» Երգի-

ծաբանական ամսաթերթը: Հետաքրքրական յօդուաններ ունին Մ. Փ., Վ. Սոլան, Շահէն, Գուսակ, ձգող-Պայու եւ Հայկ Տևլկանց:

— Արշ. Մելիքեանը Հայարտան գահինձում դասախոսի է Եղիշէ Զարենցի «Էպիգրակոն Լուսաբաց» նոր լոյս տեսած գրքի մասին:

— Ծիրվանգաղտէն վրացերէն: — Վրաստանի Պատշաճուող հրատարակուում է վրացերէն լեզուով Երիվանզաղէի «Հրդեհը նաւթահանքում» եւ «Նամուռու»:

— Լուսաբաց: — Լոյս աեսաւ Վրաստանի Գրողների Ֆեղերացիայի Հայկական սեկցիայի գրական գեղարվուեստական պատկերազարդ ժողովածուն, Լուսաբաց: Գրական քածնուած արքէքաւոր պանտուած նոր ունին Երիվանզաղէ, Նար Գուս, Օրագի, Մարգար, Մ. Թորգունեան, Մ. Պետրոսեան: Նկարչական բաժնուում կմն Գ. Շարբարշանի, Գ. Լուի Մելիքեանի, Հ. Տ. Գրիգորեանի, Վ. Տալեանի եւ Ա. Մանուկեանի սահեղազործութիւններով:

— Հայ-Կինսօի վերջերս Հրատարակած ժապաւելու «Ձրիքէմի ծափի ազդանշանը». մնձ յաջորութեած ցուցալրուում է Երեւեանի Կինսօ-թատրոնում: Այս պատկերի թեման պատկանում է Ակսէլ Բակունցին, որ Հայաստանի լաւագոյն գրողներից մէկի է:

— Երեւեանի Պետական Համայստանը դրական-գիտական Հրատարակութիւնների ընդուառուում մնձ զեր է խաղում: նուուով Հրատարակութեան է յանձննուում է Ստ. Մայնասանի մնձ բառարանը, որի Հրատարակութեան համար նախատեսած է ծախսել մու 80,000 րուբլի: Խոչը գումար է բաց թողած նաեւ Աճառեանի Սրճառական բառարանի Հրատարակութեան համար, որը տպազլբուկու վրաց է Հ. տառից (նախորդ մասերը արգէն տպաւած են ապակեալիք): Հրատարակութեան է Մ. Աբեգեանի «Հայ Երգուի աեսութիւնը», Ե. Լալայեանի «Պեղումներ Խորհ. Հայատանակու», Թակոր Մանավեանի «Հայաստանի Հին առեւտրական ճանապարհներ», Երւուանդ Նահազգիի «Հին Երիւանը», Է.օի պատմազրական աշխատութիւններից մէկը, եւն: Թիշեալ Հրատարակութիւնների՝ ծան-

դակման գործում բաւական մեծ դեր է խաղում գա-
ղութաշխայ աշխատաւորութիւնը: (1)

— «Դասախոսութիւն Զարենցի «Էպիքալան
Լուսաբաց»ի մասին: — Վրաստանի Հայ Գրողների
Ֆեռերացիայի հաւաքոյթում յայտնի ճարրփսատ
քննական Սրջատի Մելիքեանը մի ընդարձակ բա-
նախօսութիւն տվեց Զարենցի նոր գրուածքի: «Է-
պական Լուսաբաց»ի մասին զասախոսց շետածց որ
մեր յետհոկտմբերեան զրականութեան մէջ ան-
տափայլուն և խոչոր գերարտեստական գործն է որ
տուած լինի մեր իրականութիւնը: Պահանջեց նոյնը
կրկնել հրապարակացին լոյն հաւաքոյթում:

— Տ. Թուրգումեանի «Աղայի Փեթեար»: —
Վրաստանի Գետհրասի հրասարակութեամբ լոյս
տեսա Տ. Թորդումեանի «Աղայի Փէշքէշը» գըր-
ուածքը:

Թիմիլիս, Յ Յունուար

(1) «Գաղութահայ աժիատաւորութիւն» ը-
սեղով Մելզոնեան նորիցաւութեան Հայաստանի
Համալսարանին յատկացուած տարեկան 3000 ոս-
կին պէտք է հասկնոլ: (Մ. Խ.)

ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՆԵՐԸ ԱՐՏԱՎԱՐՄԱՆԻ ՄԵջ

Վերջին ատեններս, Հայ արուեստագիտական
առաջնորդ արտասահմանի մէջ ունեցաւ նշանակելի
յաջողութիւններ որոնցից զիտաւորները կը լիշտա-
կենք հու:

Պոստ Առաջանակ «Քարմէն»ի ներկայացման մը մաս-
նակեցան Քարմէնի փեռով եւ ամերիկան մածու-
թին ջերմ ներբողներուն արծանացաւ իր շքել երգ-
չուհի եւ ճաշուար գերասանուհի: Տիկին նուարտ
հաղօեան-Ժիմիկէկեան, որ դարձեալ Պոտմէնի մէջ
նոյն «Քարմէն»ու ուրիշ ներկայացման մը մասնակ-
ցեցաւ Միքայէլյայի գերով, եւ Տիկին Հայկանուշ
Տէր-Մարգուսեան, որ Փրամիւնան մէջ նուարա-
հանքէս մը առւաւ, տեսական ամերիկան թերթե-
րուն կորմէ խորապէս զնահասուեցան իրենց երգ-
չական հմայիչ ու փափուկ արուեստին համար:

Մեծանուն Հայ նկարիչ Յովսէփ Փուշման որ
իր փարզեան ցուցահանգեստներով տեղույս լաւա-
գոյն քննադատներուն հիացական յօդուաններ ներ-
շնչած է եւ որ ոյժմ Ամերիկացց կողմէ իրենց
երկրին ամենէն խոր ու ինքնատիպ արուեստագիտ-
ներէն մին կը համարուի, մերժես ունեցած է բա-
ցառուիկ յաջողութիւն մը իր մէկ նկարը, երբ իր-

կունք կուգայ, ցուցադրուած նիւ եորքի Grand
Central Art Galleriesի մէջ, մեծ մրցանակ մը
նեթարկուած, իսկը է թէ՝ քննիչ յանձնախումբի
քուէն եւ թէ՝ հասարակութեան հանրաքուէն եւ
աստացեր է որշուած կրկին ծրագանակները:

Ամերիկա առաջ նիւ եորքի մէջ տեղի կ'ու-
նենար ցուցահանգեստ տալպանգաւոր նկարիչ Միհե-
րան Անդրայիշանի որ արդէն բաւական տարիներէ
ի վեր ծանօթ ու յարգուած արուեստագիտ մըն է
Ամերիկայի մէջ, եւ իր տպաւորիչ ընանկարներն ու
դիմանկարները եւ մանաւանդ Քրիստոփ Յարու-
թիւնը նոր հրապարակութերող իր նկարը ամերիկան
նամուլին մէջ ընդունուած էին զրուատալից զնա-
հատումներով:

Եթեակոյի մէջ յայանուեր է Հայ նոր մեծար-
մէք նկարիչ մը, Պ. Լութֆի Ժավաք (Եագուպեան),
որ, եւլլի Համալսարանին մէջ իր ոսումն ստացած
ու գեղարուեստական մեծ մրցանակին արժանանա-
լով Փարիզ եկած է իր նկարչական ուսումնախրու-
թիւնները յառաջ ասսիլ եւ յետոց գացած է Հայ-
ատաստի Ամերիկա: Անցեալ Մարտին ան մասնակ-
ցեր է Միկէլես բացաւած Ամենայն Ազգաց Ցուցա-